

ՄԵԶՄՈՒՄԻ

DIRECTION
DU JOURNAL
MEDJMOUA-I-AHBAR
65 Grand'Rue de Pera 65

ԱԷՊԱՐ

مجموعه اخبار

بك اوغلي تقسيم جادهسى ٦٥

10 pmd

10 pmd

Ղազէթաեա միւթէպլիգ խոստումաթ իշին Ե. ԹՕԼԱՅԵԱՆԱ միւրաճաւթ օրունաւ — Իտարէխանէմիզ Պէյօղլունտա ճատտէի քէպիրտէ 65

ԱՍԻԹԱՆԷ 28 ՄԱՅԻՍ

ԱՊՐԵՆՍԱՆ ԵԱՐԹԼԱՐԸ

Սէնէլիկի Տէրիսաատէթ իշին	70 դր.
Այթը այլը	40 »
Իւչ այլը	20 »
Թաշրաեա սէնէլիք բօսթա իւճրէթիլի	100 »

ՊԱՆԳ ԷՄԲԵՐԻԱԼ ՕԹՕՍԱՆԸ

ԻԼԱՆԸ ՏԸՐ

Նիզամնամէի էսսսինին 29ունճու մատտէսի ահքեամընա թէվֆիգան, Գօմիթէնին րաբօրթօսունու տինէմէք, վէ 1895 սէնէսի մուամէլէսինէ աիտ հիսապաթըն թէպիլղաթընը աիգ իլլէմէք, վէ վէրիլճէք թէմէթթիւլ գարարաշտըմագ վէ գօմիթէի ումուսիտէն չըգան ազալարըն ետրինէ տիկէրէրինի ինթիսապ իթմէք իւզրէ, հիսսէտարան Մէճլիսի Ումուսիտինին, մահը հալը էֆրէնճինին 20նճի սալը կիւնիւ, Լօնտրատա վիւնէսթէր Հաուգտա, Օլթ Պրօտ Սթրիթտէ, էօլլէտէն պիր սաաթ սօնրա ագտ օլունճաղը, հիսսէտարան էֆէնտիլէրէ իլան վէ պէեան օլունուր :

Նիզամնամէի մէգքիւրուն 27նճի մատտէսի մուճիպինճէ, ագալի 30 (օթուզ) ատէտ հիսսէնէ մալիք օլուպ, պուսլարը Տէրիսաատէթտէ մէրքէզի խտարէխանէեէ եախօտ չիւպէլէրինէ, իճթիմը մէգքիւրտէն հիւ օլմագսա օն կիւն էվվէլ թէսլիմ իտէն հիսսէտարանըն Մէճլիսի ումուսիտէ հաղըր պուլունմաեա հազգլարը օլաճագ տըր :

Տէրիսաատէթ, 6յունիս 1896 1—4

Ի ԱՐԻՃ ԻՅԷ

Մօսգուտա վուգու պուլան տէհէթլի գազատա թէլէֆ օլան պիշարէկեանըն տէֆնի մուամէլէսի չըգան հաֆթա բազար կիւնիւ իճրա իտիլի տիր։ Սապահլաեըն էրքէն, հէնուզ տուլ գալմը օլան գատընլար վէ էօքսիւզ գալան չօճուգլար՝ աղաեարագ սըզլաեարագ գապրիսթանտա տօլմուշար տըր։ Բէք չօք ասքէր պէօլիւքլէրի ինթիգամըն մուհաֆազալընա նէզարէթ իթմէքտէ պուլունմուշար տըր։ Էկէր պու նէզարէթ ու տիգգաթըն էվվէլճէ տէ իճրա իթմիշ օլալար իտի, Գօտինսքի մէյտանընտա գուհուրա կէմիշ օլան

գազա վուգու պուլմագ իտի։ Հաֆաեը թէմիլլէմէք իւզրէ չամ աղաճլարը յա պիւեիւք աթէլլէր եագըմըշ օլուպ, կիրիֆթարը մաթէմ օլանլար ըսընմագ իւզրէ իւպու աթէլլէրին էթրաֆընտա թօքլանմըշար տըր։ Մէճնանէն տէֆն իտիլլէք օլանլարա մախսուս օլմագ իւզրէ 500 նէֆէր ամէլլէ՝ հէր պիրի 60—70 եարտա պօեուետա օն ատէտ խէնտէք աշմագտա օլուպ, իւպու խէնտէքլէր, պին գատար ճէնագէեի իսթիապ իտէճէք տէրէճէտէ պուլունմուշ տուր։ Պուսլարտան պաշգա, սահիպլէրի պուլունան նաշլար իշին տէ այրըճա եիւզլէրճէ մէզարար աշըմըշ տըր։ Տահա բէք չօք նաշլար թանըլմամը, վէ պուսլարըն ֆաթիլեարընա իմքէրաթօր նամընա թէվզի գըլընան պինէր րուպլի վէրիլմէմիշ տիր։

Սապահլաեըն սաաթ Յտէ, վէֆաթ իտէնլէրին րուհլարը իշին իսթիապաթ տուաըն օգուեմագ իւզրէ, աշըգտա պիր իտրան թէրթիւպ իտիլլէրէք, պուսլուն իւզէրինէ խաշլար, մումլար, պօսօրտանլար վալ իտիլմիշ, վէ ալինի մէգքիւր 6 նէֆէր րահիպ իլէ պիր թագըմ քիլիսէ խանէնտէկեանը թարաֆընտան իճրա գըլընմըշ տըր։ Նասլըլարտան չօքլար, գազագէտէկեանըն իսթիլլէրին հալի օլարագ պիր թագըմ քեաղլտ բարշալարըն կէթիլմիլլէր, վէ րահիպլէր տուալարընտա պուսլարըն իսթիլլէրին եատ իլլէմիլլէր տիր։ Եիւզլէրճէ թապուլթարըն պիրտէն մըխանմասը սէսիլլէ պիրիլքտէ քէօլիւ գարըլարըն ֆիդան ու ֆէրեատարըն իշիտիլլէքտէ պուլունմուշ տուր։ Պու գարըլար քէնտի սէվկիլիլլէրինէ իսթիապէն, «Մէվկիլիւ բէտէրիմ (եախօտ վալիտէմ, օղլոււմ, եա գըլըմ)» աֆվ էթ սանա օլան ֆէնալըգա, աֆվ էթ. Ալլահ րուհուեու միւնէվվէր գըլըն» տէյի պէեան իլէ, կէօք եաշլարը տէօքմէքտէ օլտուգլարը կիւպի, էօլիւլլէրին անլարը իւզէրինէ տէ րուհանի սէօլլէրի հալի գօրտէլարը գօյմուշլար տըր։ Պաղըլար տախի թապուլթարըն իշինէ րուհանի տէֆթէրլէր վէ սաիր եատիկեարլար վալ իլլէմիլլէր տիր։

Սաաթ 10տա ճէնագէլլէրի մէզարարա էնտիրմէքլիք մուամէլէսինէ պաշլանմըշ տըր։ Էվվէլ պէ էվվէլ թանըլմըշ օլան նաշլար կէօմիլլէր, վէ արապալար իլէ խաշլար կէթիլլէրէք, հէր քէսին քէնտի ճէնագէսինին

տէֆն իտիլլէրի մահէլլի իլէրուտէ պուլապիլէսի իշին իւզէրինէ պիրէր իշարէթ վազըյա րէք իլլէմէսի մագսէտիլլէ, մէգքիւր խաշլար եատը օլան պիշարէլլէրէ թէվզի գըլընմըշ տըր։ Պու խոսուսա՝ եասլար իշին րուհանի պիր թէսէլլի ատտ օլունուպ, Մօսգուտա մէմուրիլլի հիւքիւմէթինին պու եօլտաքի միւլահապսը չայեանը մէմուսիլլէթ խսէ տէ, անճագ գազաի վագըաեա սէպէպ օլմուշ օլան իհմալ մուճիպի մուալսէզէ պուլունմուշ տուր։

Փազանըն վուգու պուլունուլու կիւնիւն թէրթիպաթընա կէլինճէ, իմքէրաթօրուն հէտիլլէրինին թէվզիլլէն սաաթ 10տա պաշլանմասը մուգարըրէր օլուպ, մուճիպինճէ նիգամ ու ինթիգամըն մուհաֆազալընա մէմուր օլմագ իւզրէ միգտարը մուալլէն էֆրատըն Գօտինսքի մէյտանընա սաաթ Յտէ կէօնտէրիլմէսի իշին գապթիլլէ վէ ասքէրինէ նէգարէթլէրինէ էմր վէրիլմիշ տիր։ Հալպու քի էհալլինին սաաթ Յտէն էվվէլ, հաթթա եարը կիճէտէն պաշլաեարագ մէգքիւր մէյտանա տօլաճագլարը վէ օնտան սօնրա էմրի նէգարէթին իմքեանսըզ օլաճաղը, հիւ քիմէնին ֆիքրիտէն կէշմէմիշ տիր։

Ալլանն եէնի խապէրլէրէ կէօրէ, թէլէֆաթըն միգտարը 4000է պալիլ օլմուշ, վէ հէնուզ 2000 գատար եարալըլար խաաթաթանէտէ թէտալի օլունմագտա պուլունմուշլար տըր։

Մօսգուտա գապթիլլէ նաղըրը՝ մէգքիւր գազանըն նէթիճէսի օլարագ քէնտիսինի թէլէֆ իթմէք իսթէմիշ խսէ տէ, եալլէրը եէթիլլէրէ էլլինտէք իլլէվլէրի ալմաեա մուվաֆֆագ օլմուշ տուր։

ԹԵԼԵԳՐԱՖԻԹԷ

Բարիս 6 յունիս — Մէճլիսի մէպուսանտա պիր գաթ՝ Օրլէան խանէտանը լէհինտէ պիր նութգ իրատ իթմիշ օլան Մ. Մաթիլլէնին — Թուլուգ սէրթիսգ օբօսլուգուեա թայեիլինտէն տօլաեը հիւքիւմէթի մուալսէզ իլլէմիշ տիր։ Բէիսի վիւքէլա Մ. Մէլին, հիւքիւմէթին, ճիւմհուրիլլէթ մախսուս օլան գանուեը էստսիլլէ հէր վագըթ իրաեիլ իթտիլլէքէկիլլի պէեան իլլէմէսի իւզէրինէ, Մէճլիսի մէպուսան, 252րէյէ

գարշը 306 րէյ իւէ րէիսի վիւքէլանըն պէ-
հանաթը լէհինտէ պիր թէքլիթի գապուզ
իթ միւ տիր:

Ֆէյլէսօֆը մէշնուր վէ րուէսսաի ումու-
րը տէվլէթ տէն Մ. Ժիւլ Սիմօնուէն ահվալը
սըհհիեհէսի իւմիտսիգ տիր:

Պէլկրատ. — Գարատաղ բրէնսինին մախ-
տումու Միրգօ խասթալանտըղընտան, բրէն-
սի միւշարիւյն Պէլկրատա իտէնէկի սէյնա
հաթը օգոստոս տեղնա թէհիսի իթ միւ տիր:

Բարիս 7. — Մ. Ժիւլ Սիմօն ճան չէթիւ-
մէք հալինտէ տիր:

Աթինա. — Ատլիեէ նազըրը Մ. Վարվոյ-
եինին խասթալաղը սէպէպլիյէ րէիսի վիւ-
քէլա վէ մալիեէ նազըրը Մ. Տէլիեանի ա-
լիեէ նէգարէթի վէքեալէթիւն տէրիւհտէ
իյլէմիւ տիր:

Մատրիտ. — Ալթընը ֆըրգաի ասքէրի-
եէ գօմանաանը ժէնէրալ Պօրէրօ՝ պա էմրի
գրալի աղ իտիլմիւ տիր:

Սօսգուա. — Ջար հազրէթիւրի՝ Բէթրէս-
պուրկ տալիւի ասքէրիեհէսի պալ գօմանա-
նը կրանտիւզ Վլատիմիրին թահթը գօման-
տաւընտա պուլունան 50 պին ասքէրէ րէսմի
կէշիտ իճրա իթ տիրմիւ տիր: Իմքէրաթօր՝
ասաթիր վէ էհալի թարաֆընտան չէվգիւ
ալգըշանմը տըր: Էյլէտէն սօնրա միւշա-
րիւյն հազրէթիւրի, վէտա մագաւընտա
էննէպի բրէնսիւրի, սէֆիրիւրի, ֆէվգէլատէ
մուրալսխասարը վէ հէյնաթը սէֆարաթըն
րէիսիւրիին գապուզ իյլէմիւ տիր:

Չէթիւն. — Գարատաղ բրէնսինին, քիւ-
շիւք մախտումու բրէնս Միրգօնուէն խաս-
թալըղը սէպէպլիյէ Տէրիսաաաթէթ, Պէլկրա-
տա վէ Սօֆիաեա վուգու պուլաճաղ սէյ-
նահաթընը թէհիսի իթ տիրի րէսմէն խապէր
վէրիլիեօր:

Բօմա. — Ժէնէրալ Պարաթիւրիին մու-
հաքէմէսի իշին 6 տէֆա իճթիմա օլունա-
ճաղ տըր:

Օթուզ նէֆէր շահիտ ճէլպ օլունուպ,
պուլար միեանընտա Արիթրէ պալ գօման-
տան վէ վալիսի ժէնէրալ Պալտիսիտ տա-
լի պուլունուեօր: Մէհաֆիլի ասքէրիեհէտէ,
ժէնէրալ Պարաթիւրիին թէպրիէի զիմէ-
թիւնէ գարար վէրիլէնէկի մէմուլ ատտ օլուն-
ուեօր:

Բաս Մանկաշա իլէ ժէնէրալ Պալտիսէ-
րա արասընտա պիր մուհէնտէի մախտուսէ
աղտ օլունուեղու թէհիսի իտիլիեօր:

Բարիս. — Տալիլիէ նազըրը Մ. Պարթու-
իլէ մալիեէ նազըրը Մ. Գօշէրիին իսթիֆա
իթ մէք նիեթիւնտէ պուլունուեղուրը շայ-
եաաը գաթիլէն թէքգիպ օլունմուշ տուր:

Բօմա. — Իթալիանըն Լօնտրա սէֆիրիին՝
տիկէր պիր մահէլլէ թայիսինին իսթէմիւ
օլունուղու շայի օլունու տուր:

Մատրիտ. — Գուպա ատաւընտ գուրսանլար
նաղ իտէր իքէն, Իսթանիա հարպ սէֆինէ-
նէլէրի թարաֆընտան թութուլան Գօմքէ-
թիթօր վաթօրու իշինտէ ալաղ ու կիրիֆթ ի-
տիլէն էլխասըն մուհաքէմէսինէ տուր օլան
էվրադ, թէտգիգ օլունմաղ իւզրէ պահրիեհէ
նէգարէթի թարաֆընտան մահաքէմէի աիտինէ
կէօնտէրիլմիւ տիր:

Բօմա. — Իթալիանըն Լօնտրա սէֆիրիին՝
իսթիֆա իյլէտիկի շայեաաը հէնուզ թէհադ-
գուգ իթ մէմիւ տիր:

Եազտըղըմըզ վէնէլլէ, պու կիւն, րէֆի-
գի միւշթէրէ միւրը Մանգուէի էֆեքեար զա-
գէթաաը սահիպի իսթիեաղը կարապետ էֆ.
Փանոսեանըն վալիտէսի Տիկին Մէնանանըն
ճէնաղէ ալալը Բանկալիթիւն էրմէնի գապ-
րիսթանը տալիլինտէ պուլունան Ս. Գրի-
գոր Լուսաւորիչ քիլիսէսինտէ իճրա իտի-
լիպ, աինի րուհանիեէ Գեթ. Բարթօղիմէոս
Սրբազան րիեաաթ, վէ տիկէր պաղը միւ
թէհադաաը րէհապլիյէ իշթիրաք իյլէմիւ, վէ
պաղը միւթէպէր զէվաթ հազըր պուլուն-
մուշ տուր:

Իշպու միւնասիպէթլէ Բարթօղիմէոս Սըր-
բազան՝ մուրթաաար ֆաղաթ միւլսսիր պիր
մէրսիեէ իրաա իլէ, եազընէն թանըտըղըն
պէեան իյլէտիկի միւթլէվէֆիեհէնին կիւզէլ
խասսէլէրինի եաա իթ տիրի կիպի, կարապետ
էֆ. Փանոսեան կիպի օթուզ եէտի սէնէ միւթ
ու միլլէթէ գալէն, գալէմէն վէ գալպէն
հիւսնի խըտմէթլէր իթ միւ պիր էվաաա իա-
լիք օլունու օլունուղուեա պէեան, վէ էֆէն-
տիր միւմալիլէյն իլէ պիրատէրի վէ հէմէրի
սի հազալընտա թէսէլիեաթը սաւէտա-
նիի թէմէնի իյլէմիւ տիր:

ԹԵՎՃԻՀԱԹ

1315 սէնէի հիճրիեհէսի Սիւրբէի Հիւմա-
եուէնէմանէթի՝ մէքթուպիլիՍէրապէրի Մուխ-
թար էֆ. հազրէթլէրինէ:

Էտիրնէ վիւսեթիւնտէ ինօզ գազաաը
գայմադաղըն՝ Գարաֆէրիէ գայմադաւ վէ-
քեալէթիւնտէ միւնֆաաը Լուրի պէյն թէվ-
ֆիգ:

Անաաօլու վիւսեաթը թէֆթիլ գօսիսիօ-
նու ազաւընտան վէ Նալիեէ խապիեհէսի հու-
գուգ միւշապրիլէրինտէն (Ջարեհ) Տիւպէր էֆ.
եէ ուլէա սանիսի:

Ճէգարի պահը Սէֆիտ վիւսեթիլ մէք-
թուպի գալէմի սէր միւսէվիտի հաճի Բի-
ֆաթ էֆ. եէ սալիսէ միւթլէմաիգի վէ միւսէվ-
իտի սանիսի Գէմալ պէյն սանիէ սանիսի
վէ խիւլէֆաաընտան Օսման Եիւքրի պէյն
սալիսէ րիւթ պէլէրի թէվճիհ:

Այտըն միւթէսարըրը Բաղիպ բաշա հազ-
րէթլէրինէ Չնճի Օսմանի. Տիւեուէն ումու-
միեէ սէր վիզնէտարը Լիօնիտաա Բասալի
էֆ. եէ Յիւնճի Օսմանի նիշանլարը. Եուրաի
տէվլէթ ազաւընտան Մէհէմէտ ֆաիգ պէյն
էֆ. հազրէթլէրինէ կիւմիւշ Լիւեադաթ մի-
տալիաաը իհսան պուլլուլմուշ տուր:

ՏԱԽԻԼԻՅԷ

Բէսմի. — Սաեհի գուտրէթ վաեհի հազ-
րէթի Բատիլահիտէ Պիթիւ, Հալպ, Էն-
գարէ, Խիւտապէնտիկեար, Ատան, Սիվաա,
Մուսուլ, Մամուրէթ իւլԱղիզ, Տիւարպէ-
քիւր, Գասթէմօնի, Վան վէ Թրապիզօն վի-
լաեթլէրինտէ տալի իւմու ու սաաիլին պէր

քէմալ օլունուղու՝ մագաւը Սատրապաիեէ մա-
յիս 26 Թարիխիլլէ վիրուա իտէն թէլէկ-
րաֆնամէլէրտէն ալալըմը տըր:

« * » Ջաթը հազրէթի Բատիլահիին թահ-
թը րիեաաթլէրինտէ օլաւադ թէլէքթիւլ
իթ միւ օլան Անաաօլունըն պաղը վիւսեաթը-
նա մախտուա իեանէ գօմիսիօնը ալիսի րիեա-
սէթ վէքեալէթիւնտէն կէօնտէրիլէն իեանէ
տէֆթլէրիլէրի թիւրքէն զաղէթալարտա տէրճ
օլունմաեա պալլաւը տըր: Պիրինճի տէֆ-
թէրտէ տէրճ օլունան Մապէյնի Հիւմաեուէն
էրքեանը մէմուրիյնի քիրաւը թարաֆընտան
իսլամ իպատէթխանէլէրի իշին 6800 գրուշ
մէճիտիէ ագչէ. 270 զր. ալթուէն ագչէ, վէ
իեանէի ումուլմիեէ նամըլա 4400 զր. մէ-
ճիտիէ վէ 270 զր. ալթուէն ագչէ օլաւադ
իեանէ վէրիլմիւ տիր:

Իքինճի տէֆթէրտէ տէրճ օլունան սաա-
րազամ վէ շէյխ իւլիսլամ հազարաթը վէ
սալի վիւքէլա հազարաթըլա թէֆթիլի մա-
քէրի գօմիսիօնը ալիսի թարաֆլարընտան
իսլամ իպատէթխանէլէրի իշին 9100 զր. մէ-
ճիտիէ ագչէ, վէ 14850 զր. ալթուէն ագչէ
վէ իեանէի ումուլմիեէ նամըլա 6650 զր. մէ-
ճիտիէ, վէ 14850 զր. ալթուէն ագչէ օլա-
րազ իեանէ վէրիլմիւ տիր:

— Սէր սէճնատէճի Բատիլահի Թահսին
պէյն էֆ. հազրէթլէրի կէլէն ճումաա կիւնիւ
Ագսէրալտա Մուրաա բաշա ճամիսի հալի-
սինտէ 22 աաթտ գուրպան քէստիլէրէք,
պուլարը վէ միգաաը քեաթի լքմէք իլէ
աթիլի սէնիէեի գըսմէն ճամի մէքթիւր
միւպիլիլէրիլլէ խաաթմէսինէ վէ տիկէր
գըսմընը մէքթիւր ճամի մէտրէսէսի թալէ-
պէի իւլունուա վէ տիկէր գըսմընը տալի
օ ճիվար ֆուգարաաընա թէվգի իյլէմիւ տիր:
— Նապէրի էքրէմի Եհրիեաարի միւշիւր Տէր-
վիլ բաշա հազրէթլէրինին ահվալը սըհհիէ-
լէրի էյիլիկէ եիւզ թութմուշ տուր:

— Բուսիա իմքէրաթօրունուէն րէսմի թէ-
թէվլիւնիտէ հազըր պուլունմուշ օլան
Եուէն գրալիցաաը, Օտէսաաա րաքիպ օլ-
աաուղու Սֆաթթէրիա նամ պէյլիք վաթ-
րուլա տիւն իմանըմըտան կէշմիւ տիր:

— Սիւարի ասաթիւրի Եհանէսի իշին Սու-
րիէ վէ Պաղտաա վիւսեթլէրինտէն պէհէր
րէսի 10ար իրա պէտէլ իլէ միգաաը քեա-
թի աթ մուպաեաաաը էմր օլունմուշ իսէ տէ,
պէտէլի մէքթիւր իլէ իշթիրաաը միւմքին օ-
լամաեաճաղընտան, պէհէր րէսինէ 16 իրա
վէրիլմէսի Պապը սէրապէրիտէն Սուրիէ վէ
Պաղտաա վիւսեթլէրինէ իշար պուլլուլմուշ
տուր:

— Ինկիլթէրա տէվլէթիւնին Տէրիսաաաթէթ
սէֆիրի օլունա, կէլէնէլէրտէ էվրօքաեա միւ-
թէվէնճիհէն զէվճէսիլլէ հաթէթ իթ միւ
օլան վէ օ վաղըթտան պէրու Բարիտէ պու-
լունան Սըր ֆիլիք Գըրրի, պու քէրրէ Լօն-
տրաեա մուվասըլէթ իտէրէք, պալ վէքիլ
լօրտ Սալիպըրի իլէ ուզուէն միւտտէթ միւ-
լազաթ իյլէմիւ տիր:

— Օրիան վէ Արէվէթ զաղէթալարը՝ ճու-
մաա իրթէսի նիւսիլէրինտէ սանիսիւր մէ-
մուրընը իթիրապաթընա գարշը նէլրիեաթ:

ԹԻԻՃՃԱՐԻԷ

Բիւսնացամբ կէշէն հափթաեա նիսպէթիւ թէպտիլ օլմամը, վէկէն 1300 քիւն սէրթ պուղտայ՝ օգգասը 30 բարաեա վէ 5000 քիւն էտիրէն իւն 1500 քիւն Ձաղրա եռամազ պուղտայը տախի քիւնսի 12 զր. 15 բր. վէ 12 պշ. զր.ա սաթըմը տըր. 0գգասը 18—18 պշ. բր.տան 500 պին օգգա մըսըր, վէ բիւսնացամբ իշին 10—10 զր. 10 բր.տան 7 պին քիւն տըրա, վէ Գարտէնիզ մալինին օգգասը 17 պշ. 18 բր. վէ մահալը սաիրէ մալինին 19—19 պշ. բր.տան 150 պին գըյ-եէ եռալափ վէ 14 բր.տան իշվաճը քէթթ սաթըմը տըր.:

Իպրաիւտէն 5400, Օտէսատան 5500, Սէ-վասթարօլտան 570, Մարսիլիտան 2500 վէ Վարնատան 800 չուվալուն կէլմիշ, վէ միւս-թէլիֆ ֆիւսթիւրալա 10 պին չուվալ սաթը-մը տըր. 0գգասը 36—45 բարատան 150 չուվալ Բուսիլի նօհուտու, 29—29 զր. 40 բր.տան 300 չուվալ գուշ օթու էլտէն չը-գարըմը, վէ գանթարը 48—50 զր. օլան ճէվիզ իւն 85—87 զր. օլան ֆընտըզ իւզէ-րինէ մուամէլէ կէօրիւմէմիշ տիր.:

Կէշէն հափթա օգգասը 115 զր.տան 4 սանտըզ էսկի մահուալ Թափաշը, 120 զր. տան 2 սանտըզ Բէթթահիա քի ճէման 6 սանտըզ Թֆիօն կէլմիշ, վէ տէեւրինէ կէ-րէ օգգասը 21 պշ. վէ 22 պշ. զր.տան 300 պաւեա թիֆթիւ, 2137 պշ. բր.տան 44 չու-վալ Նիյոտէ ճէհրիսի, 18—19 պշ. զր.տան 22 չուվալ պէեազ, 14—15 պշ. զր.տան 36 չու-վալ սարը, 6 պշ. 8 պշ. զր.տան 6 չուվալ Զաւօ քի, ճէման 64 չուվալ քիթթիւ սաթը-մը, վէ չըզընթը իւզէրինէ մուամէլէ կէ-օրիւտիւկիւ կիպի, օգգասը 10—19 զր.տան օլան սարը պալ մօմու տախի պու հալտէ պուլունմուշ, վէ Թարսուստան կէլմիշ օլան 5 պին օգգա բամուզուն պէհէր գըյէսինէ անճազ 4 պշ. զր. վէրիւմիշ տիր.:

Օլատօլֆատան 30, Վէզօֆատան 22, Սթանչայտան 10 վէ Թրիւսթէտէն 20 վարիլ իօթիթօ կէլմիշ, վէ պէհէր 44—44 պշ., 47-49, 49—50 վէ 48—49 օգգասը 1 իրաեա սաթըմը տըր.:

Չըզան հափթա 1200 չուվալ գահվէ կէ-միշ, վէ պէհէր 100 օգգասը 9150—13 իրա ֆիւսթիւ քեւմիլէն սաթըմը, վէ Թրիւս-թէտէն 3500 չուվալ շէթէր մէվրուտաթընա մուգապիլ 97—104 զր.տան 4 պին չուվալ սաթըմը, վէ Բուսիւտան կէլէն 430 չուվալ 85 զր.տան, վէ պուլունման մաւտա 400 չու-վալ տախի Մըզըր շէթէրի սաթըմը տըր. Կէշէն հափթա 200 չուվալիզօն 40 պշ. ֆր.ա սաթըմը, վէ չուվալը 86 զր.ա սաթըմը օլան 300 չուվալ Բանկօն քիւրինճինէ մուգա-պիլ պու մալտէն հիշ մէվրուտաթ զուգու պուլմամը, վէ Մըզըրտան կէլէն 400 չու-վալ 70—80 զր.ա սաթըմը, վէ վրուտու ի-տէն պին սանտըզ ֆուրինէ մուամու 53 զր. ֆիւսթիւ սաթըմը, վէ պէհէր սանտըզը 32 զր. ֆիւսթիւ սաթըմը օլան Բուս կա-զը իւզէրինէ իշվաճը ախզ ու իթա միւշա-հէտէ օլունմուշ տիր.:

ՀԻՅԼԵԼԻ ԹԱՎՈՒԿԼԱՐ

Ահէնկ զազէթասընա օգունմուշ տուր. Տէնիլիտէ գուրուլան բազարար էսնասըն-տա պիր Թազըմ գատընլար տա պուլունա-րազ թափուգ սաթարար, Թափուգարըն պուլունգու հասէպիլէ հէր պիրի ալէսսէվիեէ օնար մէթալիկէ վէրիլիւր, Բէթ զիւտտէ պէս-լիլէրի պուլունուր իսէ, 15 մէթալիք գա-տար բարա թութար.:

Կէշէնլէրտէ Տէնիլի սաքիւլէրինտէն Տուրմուշ էֆէնտի նամընտա պիր թէրզի, թափուգ ալմազ իւզրէ բազարա կիտէր, պէսլի պիր թափուգ կէօրիւր, բազարըզ ի-տէր, կիւճ հալ իւն 15 մէթալիկէ գատըն-տան սաթըն ալըր. քէմալը մէմուլէնիթէթլէ ալըրը թափուգու էլինտէ սալաեա սալա-եա կիտէրքէն, եարը եօլտա թափուգուն չըրընմաեա պաշաւտընը, վէ աղզընտան պուրնունտան սուլար պօշանմազտա օլուն-զունու կէօրէրէթ, հէման սօգաղըն օրթա-սընտա թափուգու քէսմէեէ մէգպուր օլուն. Պիր տէ նէ՝ կէօրսիւն, թափուգուն պօշաղըն-տան՝ գանտան զիւտտէ սու պօշանըր, վէ պիր հինտի պիւեիւքիւկիւնտէ կէօրսիւկիւ թափուգ քիւշիւլէ քիւշիւլէ քիլիճ գաւտար գալըր. Մէկէր թափուգուն գատըն՝ օ ճըլըզ թափուգուն էվվէլէ սըրթընտան տէրսինէ քիւշիւք պիր տէլիք աշըպ, պիր օգգատան զիւտտէ սու տօլունուրմուշ, վէ պէյլէնէ թա-վուգու շիշիւմիշ. Տուրմուշ էֆէնտի՝ թա-վուգու գատընըն գուճաղընտան ալըպ տա պաշ աշաղընա կէօթիւրիւքէն, սուլար աղ-զընտան կէլմէկէ պաշաւմը, վէ իշթէ պէյլէնէ Տուրմուշ էֆէնտի 8 մէթալիք թափուգու 15 մէթալիկէ ալմը տըր.:

Թափուգարը պէսլի կէօթէրմէթ իշին պու եօլտա պիր հիլէ եթըլտընըն շիմտի-եէ գաւտար իշիթմէմիշ իտիք. Պու կիպի հիլէքեարարըն տէսիսէլէրինէ մէյտան վէ-րիլմէմէսի՝ Տէնիլի տաիրէի պէլէտիեէսինին ճիւմէի վէզաիֆինտէն տիր.:

ՄԱՃԱՆԱՆ

Պիզ տէ, վազաա պուրաւտա, քէսիւմիշ թափուգարը պիրէր ուֆազ գամըն պօրու իլէ իւֆէեհէրէթ շիշիւտիքիւրին. վէ պու սուրէթլէ միւշթէրիլէրինին կէօզլէրինի տօլ-տուրտուգարըն պիրի իտիք իսէ տէ, տիրի տիրի հայվանլարըն գարընլարընա սու տօլտուրուպ տա շիշիւրիտիկինի իւք տէֆա օլունազ իշիթտիք. Տիւմէթ Տէնիլի քէյլիւ գատընլարը՝ հիլէքեարըզտա իսթանպօլուն թափուգունլարընը Բէթ զիւտտէ կէշմիլէր.:

ԳՕԼԵՐԱ

Ալաֆ. յունիս 4տէ Իսկէնտէրիէտէ գօ-լէրատան 8 վուգ. 9 վէֆ. 5տէ 4 վուգ. 2 վէֆ. Գահիրէտէ օ պըն 3իւնտէ 39 վուգ. 31 վէֆ. վէ 4իւնտէ 26 վուգ. 28 վէֆ. վէ սաիր մէվգիլէրտէ պըն 3 վէ 4իւնտէ 135 վուգ. 124 վէֆիւթ վուգու պուլմուշ տուր.:

տա պուլունտուգարընտան, Թէթէրիւրիւ հալինտէ միւսթաւազ օլունուգարըն ճէզաեա տիւշար օլանաղարը՝ Մաթպուաթըն էնէ պիւեէ միւտիրիեէթի թարաֆընտան մէզըլըր զազէթալար սահիպի իմթիւեաղարընա թէն-պիւհ գըլընմը տըր.:

—Պրուսա վիլանէթի տէֆթէրտարը իս-լիտ պէյ էֆ. բազար կիւնիւ Տէրիսաւտէթէ կէլմիշ տիր.:

—Բազար կիւնէսի սաաթ 2 գարարարըն-տա Գասըմ-բաշատա Հաճի. իսկէվ մահէլ-լէսինտէ Թաթար Գատրի իսմինտէ պիրինին Թէհիլէթի սուրէթտէ մէճրուհ օլունուգու գա-պըթաեա խապէր ալընարազ, մահէլի ճիւնա-եէթէ կէլինմիշ իսէ տէ, մէճրուհ, իֆատէ-եէ զայըր միւգթէտիր օլունազ պէշ տազը-գա սօնրա միւթէսիւրլէն վէֆաթ իմմիշտիր.:

Պու պապտէ իճրա գըլընտան թահգըգաթ վէ թէհարրիեաթ նէթիճէսինտէ, ճարիւ վէ գաթիլին իսթանպօլտա Աեաղմա-գաբուսու սաքիւլէրինտէն արապաճը տիկէր Գատրի օլունուգու անլալըմաղլէ, ֆիրարընա մէյտան վէրիլմէքիլիւ, պըշազ եէտինտէ օլունուգու հալտէ տէրտէսիլ իտիլմիշ, վէ իսթիճվալըն-տա ինքեարը ճիւրմ իլլէմիշ տիր. Անճազ Թահգըգաթը վազընտան նէզարէն, մէրգու-լար իքի սէնէտէն պէրու տարիլըն օլունուգ-լարընտան, կէշէնտէ հէր նասըլսա պարըշա-րազ, պիր թազըմ մէյսանէլէրտէ իշ ու իշ-րէթ իթտիքէրի սըրատա, արապաճը Գատ-րի միւնասիպէթսիլ սէօզլէրտէ պուլունմուշ իսէ տէ, պիր վուգուաթա մէյտան վէրիլ-մէքիլիւ օլունազ պուլունանլար թարաֆըն-տան իշին էօնիւ ալընմը տըր. Սնտան սօն-րա արապաճը Գատրի՝ Թաթար Գատրիեէ պիր ֆէնալը իթմէկի թասմիմ իտէրէթ, էվ-վէլի կիւնէ, քէնտինի պիրի տէրէնէտէ սէր-խօշ օլունուգու հալտէ, մաթթուլուն պուլուն-տուգու գահվէլանէեէ կիտիպ, եէտինտէքի պըշաղլա գահվէնին ճամլարընը աշաղընա ալտըգտան սօնրա, Թաթար Գատրիին իւ-զէրինէ հիւճումէ, մէրգուալ պօշաղընըն իւշ եէրինտէն թէհիլէթի սուրէթտէ ճէրհ իթմիշ, վէ վէֆաթընա սէպէպ օլմուշ տուր. Գարազաշ նամընտա պիրի տախի մազընէն տէրտէսի օլունմուշ տուր.:

—Բազար կիւնիւ Տօլապ-տէրէսի սաքին-լէրինտէն 8-9 չօճուգ, գաեղընը Նիգօնուհ գաեղընա րաքիպլէն Գեաղըտիւնէեէ կիթ-միլլէր իսէ տէ, կիւնէ խանէլէրինէ ալտէթ իթմէմէլէրիլէ, սանտալը, մէմուրիլի գա-պըթա թարաֆընտան տէրտէսի իտիլմիշ, վէ իսթիճվալընտա գաեղըն քէնտիլէրինէ պը-րազարազ, կիւնէ վազթը Գեաղըտիւնէտէն ալըրըպ խանէսինէ կէլտիկինի իֆատէ իթ-միշ, վէ քէմալը կէրմի իւն թահգըգաթա կի-րիշիլմիշ տիր.:

—Էվվէլի կիւն Արնապուտ քէյլիւտէ պիր քէտիլին՝ պէշիքտէ պուլունան ալթը ալ-լըզ պիր չօճուգուն եանաղարընը եէտիկի, վէ մասումուս թէհիլէթտէ պուլունտուգու զազէթալարտա օգունմուշ տուր.:

—Պու կիւն սաաթ 2 րատտէլէրինտէ Եէ-տի-գուլէտէ հարիզ գուհուրիլէ պիր գահ-վէլանէ եանմը տըր.:

— Սէնսիսին Պէրթին, տէրի մուգապէտէ
(Երկրորդ) (Տեղաւոր)

Ղանգը Օսմանյանների իսթանպուլ իտարէ
նէսի, պալատէ պէտէն օլունան մուա
նաթտան պաշգա, էմթտարի թիւննարի
էրինէ ազշէ իզրազ իլլէտիկի կիպի, տէ
րիթօ հայկունտէ էտարի թիւննարիէ տայս

ՍԱՀԻՊԻ ԻՄԹԻՆԱԶ ՎԷ ՄԷՍՈՒԼԸ ՂԱԶԷԹԱ
ՅՈՎՀԱՆՆԵՍ ԹՕԼԱՅԵԱՆ